

ներ ընելով զբաղած։ Զանոնք կը գտնէք ուր որ ես գտայ։ Եւ հոն պիտի մնան միշտ, մարդկային ցեղը, մարդուն մէկ մասը, Ասորեստանի՝ որքան Անգլիոյ մէկ մասը, մաս՝ զոր կարելի չէ փացնել, մաս՝ զոր ջարդելը չեն կրնար բնաջնջեւ, մաս զոր երկրաշարժները և պատերազմները և սովերը և խենթութիւնները և ամբողջ մնացեալը չեն կրնար աւերել։

Այս պատմուածքը տուրք մ'է մատուցուած Յուղայի, Ճարոնի, Ասորեստանի, Հայաստանի, ամբողջ մարդկային ցեղին, ամէնուրեք, այս ցեղին արժանապատուոււ։

թեան, ապրող իրերու եղբայրութեան։ Չեմ սպասեր որ «Paramount Pictures» զայն ֆիլմի առնէ։ Կը մտածեմ եօթանասուն հազար ասորիներ և եօթանասուն միլիոն ասորիներ, ինք Ասորեստանն իսկ և մարդ մը, սափրիչի խանութի մը մէջ, ի Այս Ջրանշխացոյ, 1933ին, և որ, ինքն իսկ, ամբողջ ցեղն է։

ՈՒԽԱՅԻՄ ՍԱՐՈՅԱՆ
Թարգմանութիւն ՀՐԱԶ ՔԱՅԱՐԵՆՑԻ

ՕՐՈՒԱՆ ԳՐՓԵՐ

ՀԽՆ ՎԱՐԱՐՇԱՊԱՏՏԻ ՊԵՂՈՄՄԵՐԻ - Գրեց Պրոֆ. Աշխարհբեգ Քալանթար, 1935 Երևանի - Հրատ. Սեւանի Ֆոնդի, 18 նկարներով և բազմաթիւ տախտակներով, ութածալ, թղթակազմ, զին Յ ոռուլի 50 կոպէկ. էջ 96։

Հեղինակին սիրած նիւթն է Հայաստանի պեղութեամբ, և մանրամասն են իր տուած ծահօթութիւնները այդ մասին։ Ն. Մասի նուիրուած այս շահեկան հատորիկը եղած է մաքուր տպագրութեամբ, լաւ թուղթի վրայ։

Անոյ իր պեղութեամբ վաստակաւոր Ն. Մաստագրած է եղեր նաեւ 1931ին ձեռնարկել Վաղարշապատի պեղութեամբ, որուն նախնական փորձերը կը կատարուին այդ տարուան Հոկտեմբերի 12-էն Նոյեմբեր 10։ Պեղութեամբ նիւթական միջոցները կը հայթայթուին լուսժողկուատէն, և նոյն ատեն «Հին Վաղարշապատի Պեղութեամբ Յանձնաժողով» մը կը կազմուի անշաբական մասնական գամբաններու բացումը։ Կը յայտնուին Պարթեւական կատէ զամբան, ինչպէս նաեւ կաէ ուրիշ զագազներ, զանազան ամաններ, իրեր։ Ասոնց հետ նաեւ հոռմէական շրջանի նիւթեր և յիշտակարաններ։ Պակաս չեն եղեր նաեւ զարդեղներ, քանզակուած զուհարաքրեր, կնքափարեր, եւն։ Կը գտնուին նաեւ ոսկիէ մանր զարգեր։ Գտնուած իրերու շարքին կայ յունարէն տապանաքար մը որ համառու ուստումասիրութեամբ մը և թարգմանութեամբ իբր յաւելուած կը տրուի։ Այս նիւթին ուսումնասիրութեամբ է ակադեմիկոս Ս. Ա. Ժերելով։ Ասոր կը յաջորդէ ուրիշ համառու յաւելուած մը Ս. Թամաշեանէ՝ Վաղարշապատի պեղութեամբն զուած բրածոյ ցորենի մասին։

Հատորիկը հետաքրիրութեան արժանի է և ուսումնասիրական հում նիւթ կը պարունակէ հարազատ և յաջող կերպով ներկայացուած զիւական հեղինակէն։

Յ. ՔԻՒՐԵՏԵՆ

ՆԻԹԻԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԱՍԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐԻ - Գրեց Պրոֆ. Դր. Իվ. Զավարիչիլի - Վրացերէնէ թարգմանեց և ծանօթազրեց Պրոֆ. Լ. Մելքոնեթ-Բեկի Հրատ. Մելքոնեան Ֆոնդի, Գիտարան Տպարան Երևան, 1937, ութածալ, էջ 44, թղթակազմ։

Դարձեալ մաքուր տպագրութեամբ և թղթով հրատարակութիւն մը որ պատիւ կը բերէ Հայ մամուլին։ Յառաջաբանով թարգմանիչը կ'ըսէ որ հայագէտ վրացի Պրոֆ. Իվ. Զավարիչիլի ունի բազմաթիւ գործեր որոնց մէջ հայոց պատմութեան վերաբերեալ շատ շիթեր ալ կան։ Նման աշխատութիւններու կարգին են նաեւ ներկայ երկուքը, որով զբոյկս կազմուած է երկու անջատ ուսումնասիրութիւններէ։

Ասոնցմէ առաջինը «Սի էջ գիւղացիական շարժման Պատմութիւնից Հին Հայաստանում»։ Նիւթն առնուած է Ստ. Օրբելեանի պատմութիւնէն, որուն համար գնահատանքի խոշոր և իրաւացի բաժին մը կը հանէ հեղինակը ուսումնասիրութեան սկիզբն իսկ։ Հեղինակը արդէն 1923ին հրատարակած էր իր այս նիւթը և հայ թարգմանիչն թարգմանուած։

Ուսումնասիրութեան նիւթ կը կազմէ Օրբելեանի այն վկայութիւնը՝ թէ Ցուրայ բերգը և գիւղը, նաեւ Տամալէկ ու Աւելաղաշը ընդգաման իրենց տէր Տաթեւի աթոռին գէմ, նոյն իսկ արդիւնական դիմելով։

Երկրորդ ուսումնասիրութիւնը նուիրուած է «Անհամաձայնութիւնն ու պայցարը եկեղեցական հասոյթների առթիւ Անիի Վրաց և Վաղարշապատիկ Հայ հօտի ու հոգիւրականութեան միջն 1218 թ.։ Հետաքրիրական և շահեկան էջ մը Հայաստանի մէջ եկեղեցական հարկային գրանի նիւթեր և յիշտակարաններ։ Պակաս չեն եղեր նաեւ զարդեղներ, քանզակուած զուհարաքրեր, կնքափարեր, եւն։ Կը գտնուին նաեւ ոսկիէ մանր զարգեր։ Գտնուած իրերու շարքին կայ յունարէն տապանաքար մը որ համառու ուստումասիրութեամբ մը և թարգմանութեամբ իբր յաւելուած կը տրուի։ Այս նիւթին ուսումնասիրութեամբ է ակադեմիկոս Ս. Ա. Ժերելով։ Ասոր կը յաջորդէ ուրիշ համառու յաւելուած մը Ս. Թամաշեանէ՝ Վաղարշապատի պեղութեամբն զուած բրածոյ ցորենի մասին։

Յ. ՔԻՒՐԵՏԵՆ

ԲԱՖՖԻ (ՅԱԿՈԲ ՄԵԼԻՔ-ՅԱԿՈԲԵԱՆ)։ Կեսար, Գրականութիւնը, Յիշողութիւններ, Հրատ. Ռաֆֆիի Ծննդան Հարիւրամեակին (1835-1937) Ակադեմիկոսի Յանձնաժողովի. Փարիզ, 1937. Գեղարուեստական ուսումնասիրութիւններ կարեւոր են հայ անցեալին ամբողջական լուսաբանութեան համար։

Առթիւ Հայ Գրի մհծագոյն վիստասահին ծննդեան հարիւրամեայ յոբելեանին, Գաղութիւ հայշատ կեղուններուն մէջ տեղի ունեցան վիպագիր Յոբելեարին յիշտակը վերապրեցով ուսումնասիրութիւններին (էջ 51-52)։

«Զեմ կրնար ըսել թէ Բաֆֆի աւելի մեծ է քան Աբովիանը...։ Բաֆֆի աւելի սիստեմատիկ վիպագիր մըն է... հայ մեծագոյն վիպասահը» (էջ 52-53)։

Աղոնցի «Գաւար բէկ վեպի պատմական հիմք և գաղափարախօսական արժեքը» իր կարեւութիւնը ունի. ցոյց կու տայ թէ ինչպէս 1871ին Աբգար Գուլամիրեանի ձեռքով կը միահամար և գաղափարախօսական հակառակ պատմական արժեք պարագան բարեկարին յիշտակը վերապրեցով իր արժանաւոր աթոռը մեր գրականութեան վիպական սեռին մէջ, հեռու մնալով ումանց չափազութիւններէն (էջ 51-52)։

«Զեմ կրնար ըսել թէ Բաֆֆի աւելի մեծ է քան Աբովիանը...։ Բաֆֆի աւելի սիստեմատիկ վիպագիր մըն է... հայ մեծագոյն վիպասահը» (էջ 52-53)։

Աղոնցի «Գաւար բէկ վեպի պատմական հիմք և գաղափարախօսական արժեքը» իր կարեւութիւնը ունի. ցոյց կու տայ թէ ինչպէս 1871ին Աբգար Գուլամիրեանի ձեռքով կը միահամար և գաղափարախօսական հակառակ պատմական հակառակ պարագան բարեկարին յիշտակը վերապրեցով իր արժանաւոր աթոռը մեր գրականութեան վիպական սեռին մէջ, հեռու մնալով ումանց չափազութիւններէն (էջ 51-52)։

«Զեմ կրնար ըսել թէ Բաֆֆի աւելի մեծ է քան Աբովիանը...։ Բաֆֆի աւելի սիստեմատիկ վիպագիր մըն է... հայ մեծագոյն վիպասահը» (էջ 52-53)։

Աղոնցի «Գաւար բէկ վեպի պատմական հիմք և գաղափարախօսական արժեքը» իր կարեւութիւնը ունի. ցոյց կու տայ թէ ինչպէս 1871ին Աբգար Գուլամիրեանի ձեռքով կը միահամար և գաղափարախօսական հակառակ պատմական հակառակ պարագան բարեկարին յիշտակը վերապրեցով իր արժանաւոր աթոռը մեր գրականութեան վիպական սեռին մէջ, հեռու մնալով ումանց չափազութիւններէն (էջ 51-52)։

«Զեմ կրնար ըսել թէ Բաֆֆի աւելի մեծ է քան Աբովիանը...։ Բաֆֆի աւելի սիստեմատիկ վիպագիր մըն է... հայ մեծագոյն վիպասահը» (էջ 52-53)։

Աղոնցի «Գաւար բէկ վեպի պատմական հիմք և գաղափարախօսական արժեքը» իր կարեւութիւնը ունի. ցոյց կու տայ թէ ինչպէս 1871ին Աբգար Գուլամիրեանի ձեռքով կը միահամար և գաղափարախօսական հակառակ պատմական հակառակ պարագան բարեկարին յիշտակը վերապրեցով իր արժանաւոր աթոռը մեր գրականութեան վիպական սեռին մէջ, հեռու մնալով ումանց չափազութիւններէն (էջ 51-52)։

«Զեմ կրնար ըսել թէ Բաֆֆի աւելի մեծ է քան Աբովիանը...։ Բաֆֆի աւելի սիստեմատիկ վիպագիր մըն է... հայ մեծագոյն վիպասահը» (էջ 52-53)։

Աղոնցի «Գաւար բէկ վեպի պատմական հիմք և գաղափարախօսական արժեքը» իր կարեւութիւնը ունի. ցոյց կու տայ թէ ինչպէս 1871ին Աբգար Գուլամիրեանի ձեռքով կը միահամար և գաղափարախօսական հակառակ պատմական հակառակ պարագան բարեկարին յիշտակը վերապրեցով իր արժանաւոր աթոռը մեր գրականութեան վիպական սեռին մէջ, հեռու մնալով ումանց չափազութիւններէն (էջ 51-52)։

«Զեմ կրնար ըսել թէ Բաֆֆի աւելի մեծ է քան Աբովիանը...։ Բաֆֆի աւելի սիստեմատիկ վիպագիր մըն է... հայ մեծագոյն վիպասահը» (էջ 52-53)։